

ԳՐԱԿԱՆ

ԱՅՆ ՕՐԵՐՈՒՆ

(ԽՈՐՀՈՒՐԴԻ)

(Գառիկ Հը, Հայր Լէտերիկ) :

(Ժողովուրդ, Էսմիք Խումբ : Կան նաև առաջին ժորդեր : Ունի՝ աշխալ, Ուրէշներ, գորիեր դիտելու) :

Երկարազործ. — (Երեց Հը) Հսիր, տէք հայր, արդէն կուգա՞ն:

Երկը. — Հիմա, հիմա, վարպետ Աւագ.
Լուր է հասեր Բարձր Բերդչն:

Զուղիակը. — Ու կը քերեն...

Երկը. — Աստուածաշունչն Հայաստանեաց...

Հիւսնը. — Մեր զիրերով.

Երկը. — Մեր զիրերով, մեր լեզուով, երկնապարգեւ մեր հնչումով,
Գիրք ծննդոց, Հնամատեան.
Թագաւորաց, Սաղմոսարան,
Քառահատոր Աւետարան
Գործերը առլր Առաքելոց
Ու մեծ թուղթերն ալ Պաւղոսի...
Բոլորն այնքան աղլոր դարձած,
Այնքան անուշ կաղապարուած
Լեզուովն հայոց Աստուածախօս...

Երկարազործ. — Դուն տեսե՞ր ես,

Երկը. — Ա՛ռ քեզի խօսք:
Ո՛ր չտեսնեմ ի՞նչպէս ըսեմ
Քեզ անուններն այդ զիրքերուն.
Տեսեր, պագեր, լացով թրջեր
Կողքն ալ ոսկի Սուրբ մատեանին
Մեռնիմ ահեղ իր անունին (իւ խուշնեկ):

Զուղիակը. — Մեռնիմ ահեղ իր անունին (իւ խուշնեկ):

Հիւսնը. — Վարդապետը:

Երկը. — Ան ալ, ան ալ...

Զուղիակը. — Սո՛ւրբ է, Կըսեն,

Երկը. — Սուրբերու սո՛ւրբ: Հրեշտակներ չորս կողմը ժուռ
Կուգան անոր

Երկարազործ. — Դուն տեսե՞ր ես...

Երկը. — Ա՛ռ քեզի խօսք:
Որ չտեսնեմ, ի՞նչպէս կ'ըսեմ...
Հետն եմ եղեր տարիներով...

Զուշիակը. — Կ'ըսեն՝ ինքը տէրն է տուեր
Դիրին տախտակն ինչպէս երեմն
Սինա լերան մեծ Մովսէսին...

Երեցը. — Զուշիակ, զուշիակ, մեր վարդապետ
Բերան բերնի, ես եմ լսեր,
Կը խօսի ցած Աստուծոյ հետ:

Զուշիակը. — Մեռնինք անոր սուրբ բերանին...

Երեցը. — Կուգայ հիմա, դուն կը տեսնես
Աչքին մէկուն, ազ աչքին մէջ,
Ինչպէս ոսպի հատիկ մը մեծ,
Լոյսը կ'այրի...
Այդ լոյսը մեղմ, այդ լոյսն անմեռ
Աչքէն փրթեր է Աստուծոյ
Ու ինկեր հոն,
Մեծ վարդապետն երբ արցունքով
Անկէ կ'ուզէք գիրերը մեր:
Հէ՛յ, դուք խեղճեր, դուք չէք լսեր
Ինչ ըսել է Աստուծած տեսնել...:
Մեռնիմ ահին ու անունին
Երկնահանգոյն վարդապետին:

Երկարագործը. — Ի՞նքն է մինակ որ մեզ կուգայ :

Երեցը. — Հետոն են անոր վերծանողներ...

Երկարագործը. — Ո՞վ ըսիր, ո՞վ...

Երեցը. — Հաստ է զուխտ ափերուդ պէս, վարպետ Աւագ.
Զնեղանաս: Վերծանողներ, — նո՞ր կ'իմանաս:
Հետոն են անոր թարգմանիչներ,
Հայրապետին թոռք Վարդան...

Մեպուհ մը. — («Ե լուս կը հետեւ») Ի՞նչ է գործը Մամիկոնին
Մէջն աշխարհին սա մեր Սիւնեաց:

Երեցը. — Կնքահայրն է ան Ս. Գիրքին,
Կամքովը հօրն ու մեծ պապոն
Հայաստանեաց հայրապետին:

Զուշիակը. — Ի՞նչ կնքահայր ...

Երեցը. — Ինչ կնքահայր: Սո՛ւը կնքահայր,
Զուշիակ Արտաշ: Ի՞մն է մեղքը որ չգիտնաս
Թէ կարգ, պաշտօն կը կատարուի
Վրան զիրքին,
Եկեղեցու մել առաջին
Աստուծաշունչ մեծ մատեանին:
Գրուած գիրով Լուսաւորչին...
Իէ՛, իմացիր:
Մինեաց իշխանն է հոգացեր
Շախքերն անոր:
Քսան զիին
Ճիշդ վեց ամիս

Գիշեր ցորեկ
Լոյսն են թափեր իրենց աչքին,
Հնարքն անճառ իրենց մատին,
Վրան անուշ, երկնարդար
Մեծ մատինին:
Ու Կնքահայր,
— Մամիկոնեան այդ պատահին:

Ժամկոչը. — (բառուէն) Կու զա՞ն... կու զա՞ն...

(Նոյն առեն վրեացող շանկով ճը ճանչ հաս ճառ, գլոց դաւակ որ լայնօքէն էործութեանին նընտառում: Խառջաբերին ի՞սպանուանոյ աբեղոյն ճը հասաւը, բարձը):

Զուշակը. — Կերոնցն է միր...

Երկարագործը. — Ան է, Արտաշ, ի՞նչ ալ մեծցեր:
Աստուած պահէ աչք ու չարէն:

Զուշակը. — Մեռնի մայրիկն իր արեւուն
Ինչ ալ վայլեր սեւն հասակին:

Հիւսերը. — Ի՞նչ չի խօսիր:

Երկը. — Կարգաւորը շատ չի խօսիր: Կեցի՛ր, շունչ մը առնէ գոնէ:

Մարկարազը. — (Ներ իսումենդ, ոսքին, շարժուակառը) Վարդապե՞տը,
Վարդապե՞տը, վարդապե՞տը (շանչ կ'առնէ):
Ճետն է, կուզան վերծանողներն,
Կորինը մեծ Սքանչելին,
Ցովսէփը հեզ,
Ու տարօնցին,
Ան որ Մուշէ ունի անուն.
Ազնուազուի թոռն ալ կրակ
Հայաստանեայց հայրապետին...

(Կը հունէն Սիւնեց Նախարարը, ուղուաներ, երիսու պատուիք: Շունչումըն
ի՞ւրանը՝ լուրդապետը):

Ժողովուրդը. — Ապրի հազար,
Եռամեծար
Մեր վարդապետ.
Կեցցէ՛, կեցցէ՛, ապրի հազար
Բազմահանճար մեր վարդապետ:

Ուրիշ խումբ մը. — Ապրի բարով, հազար ամով
Տունը Սիւնեաց:

Վարդապետը. — (Հանդար ու իւր)
Ողջոյն Սիւնեաց
Քաջաբազուկ,
Կորովասէզ,
Հաւատավոր ժողովուրդին

(Կը լսէ՛ գլուխ շարժում աբեշաներուն որոն իւ բաշխուին ազ ու յախ, ուռ
ի՞ւրիւլէ՛. Ասդոր, ի՞ւրանին վարդապետը, ուզին ունենաւը Ամսին-
ևն եւ Սիւնի պատուինեւը: Թագորը իսկ կ'առնէ դաւիչ այն պատին ոք
ի՞ւրեցին նաւը իւ շառն էսէնին)

Վարդապետ. — Ե՞ո՛ւնի՞.

(Կը ճնշողքէ: Բալբը կը հեռանին, յերայ բաղիստուքած)

Վարդապետ. — Որդիք որ ծնանին, յարիցին եւ պատմեսցին զայս որդւոց իւրեանց,
զի զիցին առ Աստուած զյոյս իւրեանց եւ մի մոռացցին զգործս
Աստուծոյ... .

Զպատուիրանն նորա խնդրելով խնդրեսցն եւ մի եղիցին որպէս եւ
հարքն իւրեանց:

(Կ'եւլչ ո՞ւ՞ի: Կը հեռանին ժե՞անեցը):

Վարդապետ. — Չըլլան իրենց հայրերուն պէս:
Այսպէս պատգամ կուտայ մեզի
Աստուածը մեր
Բերանովը սազմուերգուին:
Սիւնեաց իշխան, եւ աւագներ,
Դուք ժողովուրդ հայոց բոլոր,
Լաւ իմացէք.
Չըլլան իրենց հայրերուն պէս
Զաւակները ձեր ամէնուն...

Մին. իշխան. — Բայց ի՞նչ է մեղքը հայրերուն:

Վարդապետ. — Մենքը՝ Աստուած քիչ սիրելուն:
Զի կը սիրենք ինչ որ զիտենք:
Ասմէս առաջ. պարզ ասիկա:
Բայց ասկէ զե՞րք:
Այսպէս լսի ես ամէնուն
Ուր որ տարի Մատեանը սուրբ:
Ու կը բերեմ ձեր բողոքին
Յոյսն ու խոսում, խանդն ու կրակ
Մեր մեծամեծ իշխաններուն.
Զեզ կը բերեմ, Սիւնեաց իշխան եւ ժողովուրդ,
Նախարարներ եւ սեպուհներ,
Եպիստոպոս ու երէցներ,
Սարկաւագներ ու դպիրներ,
Ողջոյն անուշ,
Մեծ տոհմերուն մեր աշխարհին
Մամիկոնեանց, Խորխոռունեաց,
Տունին բարի Կամսարական.
Արծրունեաց, Բագրատունեաց
Ու Թշունեաց,
— Մեծ ու պատիկ, առաքինի
Քաջահաւատ իշխաններուն:
Ու կը բերեմ
Ողջոյնն հզօր ու ոստանիկ
Մըշակունի մեծ արքային... .
Ու կը բերեմ
Ամենահաս մաղթանքը սուրբ
Եւ օրհնութիւնն
Հայոց հանուց աստուածարեալ
Հայրապետին:

Սիւմ. իշխան. — Իջնէ մաղթանկն անոր ինչպէս
ծողը բարի՛
Վրան դալար, վրան ծարաւ
Նորահաւատ
Մեր սիրտերուն:

Կորիւն. — Իջնէ մաղթանկն անոր ինչպէս
Սուրբ մանանան
Վրան ներկին ու ծաղիկին,
Վրան ժայռին ու պարտէզին,
Մեղքին աղով հրասուչոր
Հայ սիրտերուն անդաստանին:

Ժողովուրդը. — Թող գայ անուշ, թող գայ բարով
Ու հեղեղով
Իր օրնութիւն.
Մեզ շլարչէ, պատմուանէ.
Ու սիւնն ինչպէս նին բոցեղէն,
Ինչպէս անձրեւն երկնի լոյսին
Կանգնէ խորանն անքանդելի
Սուրբ հաւատքին
Խորը տղմուտ, խորը խաւար
Քշուառական մեր սրտերուն:

Մոշէ. — Հասնի մեզի, հասնի ձեզի,
Ազն իր անեղ, ամենակալ.
Ազն իր անսուտ, նման սուրին
Չուարթունին,
Վրան համայն Հայոց երկրին
Սահմաններուն:
Կանգնի այդպէս, երկինքէն կախ
Չորս ծագերէն հորիզոնին
Հայոց երկրին.
Ազն իր այդպէս թուր կայծակի,
Արեւելքէն դէպ արեւմուտք
Ու հարաւէն դէպի հիւսիս:

Ժողովուրդը. — Ազն իր անեղ, մնայ վահան
Վրան համայն Հայոց երկրին
Բարի խօսքովն ու մաղթանքով
Բազմաչարչար մեծ Վկային
Հաւատոյ հօր Լուսաւորչին:

Մարկարազը. — («Ճէքն ու երեւնի») Ճամբա՞յ, ճամբայ . . .
Բացէք ճամբայ
Տապանակին Հայոց Ուխտին:

(Կ'երեւն երև առէւսաբներ, այսուուն գէջ իրեւն առիւնշ գէջ Աստածալուն ժէ)

Վարշապետ. — Մատեանն ահա՞ . . .

Հիւմբը. — Մատեանը
Զույնակը. — Մատեանը
Միւսները. — . . . եանը

Վարդապետը. — Մատեանց սուրբ
Հազած լեզուն մեր ամէնուն:

(Ժողովութեան հոգին, նեռաւուիր, իւ ջանայ բուրեւ առինուիները):

Զույհակը. — (Ճաշու լուս) Այս որքան մեծ . . .

Երկարագործը. — Ամբողջ ոսկի . . .

Հիւսնը. — Մէջ ու դուրսով:

Վարդապետը. — Սա ապաւէն, սա տապանակ . . .

Ժողովուրդը. — Զէն ու ասպար,
Ընդդէմ բոլոր երեւելի, աներեւոյթ
Մեր թշնամիաց.
Ընդդէմ Պարսկին,
Ասորիին, ու բարբարոս հիւսիսներուն,
Ու դրոժան արեւմտեան
Դրացիին . . .

Վարդապետը. — Պիտի իջնէ պատգամն անոր
Մեր բեմերէն,
Արծագանգէ կամարներէն
Մեր բիւրաւոր,
Դէպի փապարն ու անդունդներ
Մարդու որդւոց
Մութ սրտերուն . . . :

Ղեւմդդ. — Օտարին խուժ, օտարին պիտծ
Ու ծեքծեքուն
Խեցբեկագոյն
Գիրերուն տեղ:

Մուշէ. — Պիտի կարդան զայն ասպետներ
Երբ գրոնի ժամը հնչէ
Մեր աշխարհին չորս ծագերէն:
Պիտի լսնն տղաքն հուժկու
Ժողովուրդին
Զայնին անոր,
Եւ զգենուն խօսքերն անոր
Ինչպէս զրահ
Անքակտելի,
Ինչպէս զօտի,
Վրան արեան հեղեղներու . . . :

Վարդապետը. — (Առաջըն եւ բուշքանեւէն)
Սա մեզ ասպար աստուածառաք,
Սա մեզ զրօց յաղթանակի
Ընդդէմ երկրի ու երկընքի
Բազմահազար ոսղուներուն:
Ով կը դնէ սիրտն իր վրան.
Դրած կ'ըլլայ
Առջեւն ոսկի
Անճառելի
Աջոռին Մուրբ

Երրորդութեան:

(Հայ առանձիւկ)

Առա'զ, երկու գուք պատանիք,
Ծունդր գլէք առջեւն ահեղ
Ամենազօր Հայ Մատեանին:

(Երիս դադանինելը ծունչի):

Վարդապետ. — (Գիրց հունակել Վասոյ Սէւնին)

Հօրդ անունով դու ստացո՞ղ

Սուրբ Մատեանին, Վասակ Սիւնի.

Պարտքն ալ Կառնես մատաղ վրզիդ

Պատկառ կենալ քու մեծ ուխտիդ.

Հաւատարիմ հօրդ հաւատքին . . . :

Ժողովուրդը. — Հաւատարիմ հօրն հաւատքին.

Զարին բոլոր ուժերուն դէմ:

Վարդապետը. — Տէրը մնալ այս Մատեանին,

Գլխուդ գինով,

Ու աւելի:

Ժողովուրդը. — Տէ՛րն անսասան հօրն հաւատքին

Ու Մատեանին,

Գինովն անգին

Արիւններուն մեր բոլորին՝

Զարին անարգ,

Զարին դաժան

Գունդերուն դէմ

Աշխարհախումբ:

Վարդապետը. — Լսէ, լսէ, խորունկ լսէ

Զայնն ամէնուն, ով պատանի,

Դիլ անսասան պատգանն անոնց

Խորը սրտիդ.

Գիտցիր վստահ թէ լի մեռնիր

Բառ աշխարհէն.

Ոչ ալ մէկ յովտն կրնայ փոխուիլ

Սուրբ Մատեանին:

ՄԵՇՔ կը շիննք սիրտերը մեր

Լսէ, զաւակ, լրսէ ուշով

Զի Վարդապետն ահա Կ'օրինէ

Մատաղ ստոնկը քու հասակիդ,

Աղբիւր դառնայ խօսքն Աստուծոյ

Մէջ քու սրտին, Վասակ Սիւնի . . . :

Ժողովուրդը. — Աղբիւր դառնայ ու ծով դառնայ

Խօսքն Աստուծոյ

Սիրտերուն մէջ մեր բոլորին:

Վարդապետը. — Պողովատիկ թուք կա'յծակի

Դառնայ մէջքիդ Յոյսն Աստուծոյ

Ու իր Կիրքն,

Վասակ Աննի

Ժողովուրդը. — Թուր կայծակի, Գաբրիէլի
Դառնայ մէջքին մեր բոլորին,
Յոյսն Աստուծոյ
Ու իր Գիրքին,
Ո՞վ կը գընէ սիրտը վրան
Սրբազնասուրը այս Մատեանին,
Ան կ'ունենայ կողքին, անտես
Բանակները երկնից զօրքին:
Զի ազն անոր փառաւորեալ է զօրութեամբ
Զի ազն անոր միշտ խորտակից,
Կը խորտակէ նոյնպէս այսօր
Մեր թշնամին . . .
Ազ քո Տէ՛ր, փառաւորեալ է զօրութեամբ.
Ազ քո Տէ՛ր, խորտակեաց զթշնամիս:

Վարդապէտը. — Լաւ իմացիր Վասակ Սիւնի՛,
Ով ուրանայ խօսքն Աստուծոյ
Դանի, վախու, փառքի համար,
Տկարանայ կապէն ուխտին,
Որդերն ուտեն մարմինն անոր
Նախ քան իջնելն
Ի ժոյ երկին . . .

Ժողովուրդը. — Ով ուրանայ խօսքն Աստուծոյ,
Տկարանայ կապէն ուխտին
Ուտեն որդերն մարմինն անոր
Սղոց սղոց.
Յամքի ինչպէս կայծակնահար
Հսկայ կաղնին՝
Հասակն անոր իր արմատէն.
Փշուր փշուր ալիւր դառնայ
Շէնքը անոը ուկորներուն.
Պատառ պատառ՝
Կտորթւած ինչպէս ծրար ճնիներու.
Թափին գետին
Հանգոյցները իր աղիքին,
Ով ուրանայ խօսքը զրքին,
Հաւատքն անմահ կուսաւոխին:

Վարդապէտը. — (Աչաշին) Ելիր ոտքի.
(Աչաշին Կելէ, բաւանաւ ու ուժուն):

Վարդապէտը. — (Երիշուն) Համբուրեցէք զոյգ բերանով . . .
Ու սուրբ կողքին վրայ Գրքին
Թող միանան ձեր զրթներով
Սրտերն հզօր ձեր հայրերուն:
Ով կը գաւէ այս համբոյքին,
Գենենապարտ զրուի հոգին
Ցըկատարածըն աշխարհի:
(Աը համբուրէ Մամինանա ուստանին),

Մամիկոնեան. — Գրուի հոգին
Մեւ գենենին

Ով կը դաւէ սա համբոյրին
Տրուած մարմնին
Մեր Աստուծոյն . . .

Վարդապետ. — Սիւնեաց իշխան եւ սեպուհներ
Ու սիրելի իմ ժողովուրդ
(Կը իւնայ, աչեք հանրացած էն +իւ հը)
Եկած է պահն որ իմանաք
Պատգամին անճառ,
Երկնայարդար
Մեծ խորհուրդին
Զոր տէրն հանուրց իրագործեց
Կաւէն տկար մեր մատներուն
Ստողծելով երկն այս անհուն . . .
(Հը իւնայ)
Ես տարիներ, երկրէ երկիր
Քարզ եմ տուեր մարմինն այս խեղճ
Ու հարցուցեր.
Ես տարիներ զարկեր զգեստնին
Ճակատն այս փուժ ու փնտըռեր
Գիրը հայուն՝ . . .
Ես տարիներ լեմ մտեր քուն . . .

Ժողովուրդը. — Պատմէ, պատմէ մեծ վարդապետ .

Վարդապետ. — Զէ, չին կրնար հող զրթունքներ
Պատմել կրակն Անոր ծայնին .
Ու բառի մէջ վարշամակել
Անբաւոթիւնն Անոր լոյսին :
Պուտ մը միայն, հայ ժողովուրդ,
Ես քաղեր եմ այդ ամբաէն .
Եղէք վստահ, պուտն այդ պիտի
Լիացընէ սիրտերն հանուր
Հայոց ազգին.
Զի պուտովն այդ կը բաշխուի
Սիրտն իր ամբաւ
Դէպի կաւը մեր սիրտերուն .

Ժողովուրդը. — Դէպի կա՛ւը մեր սիրտերուն :

Վարդապետ. — (Այսու վերացած, ճարվելու հանդերձելով, ներշներէ հոնելուս
համար ձաներ կը սույնին եկ ու աչենին ու յաէցախունեան
Անդրբանուց պիտի նելու գիւ գիւ հանելու համար անդիւ-
մադրել ներշնունին)
Ինծի՛ . . . ինծի՛ . . .
Բացէք ինծի,
Դուռներն ամբողջ,
Ալքն ու խորշեր,
Նուրբ ու մթին շաւիղները
Հոգիներուն
Զեր ամէնուն,
Ինծի . . . ինծի . . .

Ժողովուրդը. — Հողին պէս հեզ, հողին պէս դաշն
Մեր ներկներուն .
Մոցին պէս պարզ, ծոցին պէս կոյս
Մեր լիճներուն ,
Ինչպէս բաժակն երկնակնիք
Մաղկներուն .
Ու ոսկեզարդ ինչպէս օրրանն
Մանկիներուն ,
Մեծ վարդապետ, բա՛ց են շունչիդ,
Մարա՛ւ խօսքիդ,
Ակաները մեր սիրտերուն:
Թափէ Լոյսին, վեհ իմաստին
Սերմերն ոսկի,
Գրուան գրուան ու ոչ բուռ բուռ
Ըսդերքն ի խոր
Մեր բանաւոր անդաստանին :
Ու ցնցուղով ու ողկոյզով
Տեղա բարիք, տեղա ոսկի
Ու մարգարիտ,
Իմաստութիւն, զգաստութիւն,
Ու սրբութիւն.
Երկննքը բեր փշուր փշուր
Տընկէ տունին մեր ամէնուն
Հոգիներուն:
Ծրէ գանկերն այս գառներուն
Կանթեղ վառեալ, ջինջ աշտանակ՝
Անժուժելի,
Անճառելի
Մո՞վ իր լոյսին . . .
Ու ցնցուղով ու ողկոյզով
Բաշխէ ձայնիդ համբոյը լոյս
Ալերն ի վար մեր սրտերուն:
Մըծեն այդ շաղն ու զարդարուին
Մերն ու տղան.
Հազնին այդ շաղն զերդ պատմունան
Հարսներ բաղցը, մայրերն անուշ
Հայոց երկրին:
Հագնին այդ լոյսն ու հայանան,
Արտն ու անտառ,
Լեռն ու բլուր, գեղն ու աղբիւր,
Հողը խորունկ:
Գիւղն ու քաղաք, հիւղն ու պալատ
Հագնին հոգին քու մեծ գրքին,
Եռամեծար ով վարդապետ:
Բաց են խօսքիդ, բաց են շունչիդ .
Բայց պատգամիդ
Ակօները մեր սիրտերուն:

Վարդապետ. — (յուլայն)

Կուզամ, քայլ քայլ չափելէ վերջ
Գաւառները Հայոց երկրին.
Ամենուրեք գտեր եմ ես
Սրտերն ամէն այսպէս պատրաստ,
Ծարաւահիւծ՝ լոյսի սերմին:
Ամենուրեք քահը հակայ մեր հաւատքին
Կ'այրի պայծառ. Կ'այրի քաղցրիկ
Կախ կամարէն տաճարներուն:
Հովտէ հովիտ ու լեռնէ լեռ.
Զանգն ու կոչնակ օրբ հինգ հեղ,
Օրը եօթն հնդ,
Կ'երգեն քնքուշ, Կ'երգեն անուշ
Փառքն անսահման
Մեր Աստուծուն:
Հայ է զարձեր երկիրն Հայոց
Երկինքն Հայոց.
Աստուած իշեր իր աթոռէն
Զարկեր մուրտովն իրեն ոսկի
Ու այդ զարկէն՝
Կամար կամար
Փրթեր տաճարն էջմիածնի:

Ժողովուրդը. — Մեռնի Անոր ոսկի ուռին
Ողջ ժողովուրդն
Հայոց երկրին:

Վարդապետ. — Ամէն քաղաք հինգով տասնով
Գմբէթ զմբէթ է ամբարձեր
Իր տաճարներ.
Ամէն աւան, ուխտատեղի
Ունի մատուռն իր անուշիկ
Բուսած ծոցէն մեր ծառերուն
Նման տուփի մը գոհարի:

Ով կը տեսնէ աղեղն աղուոր
Շողակաթին,
Վկայարանն Հռիփիսիմէին,
Գայիանէին,
Լերան ոորին, Մօրի ափին
Այդպէս քնքուշ, այդպէս նազուկ,
Ու պարմանի,
Ան չի մոռնար սերմը կարմիր
Նետուած գաշտերն Հայաստանին,
Բուռովը մեծ Լուսաւորչին:

Ժողովուրդը. — Մեռնի անոր ոսկի Ազին
Սուրբ գեղարդին
Ողջ ժողովուրդն
Հայոց երկրին:

Վարդապետ. — Ամենուրեք երամ երամ

Ժիր դպրոներ,
Աքեղաներ մատաղատի
Կորովամիտ վերծանողներ, քահանաներ
Կ'ընեն՝ սպասն հաւատեռանդ
Սուլբ Մատեանին:

Նախ քան վախճանն այս տարիին
Հայոց երկրին
Հազար ու բիւր խորաններէն
Հայ բարբառով, հայ զգեստով
Պիտի հոսի բանն Աստուծոյ
Արգասաթեր ու օրհնաբեր
Տարափն ինչպէս
Հուր անձրեւի,
Որ այրուին, ու մաքրօրէն
Կենագործուին, ոսկիանան, բիւրեղանան
Սուլբ քուրայէն իր հաւատքին
Սրտերը կաւ
Հայաստանեայց ժողովուրդին:

Ու այս այսպէս. ու վաղն այսպէս:
Ու գալ տարի.
Ու գալ դարուն
Ու դարերուն՝ որ պիտի գան
Մինչեւ գրունքն յաւիտենից:

Լերան զլիուն՝ տաճարն արթուն
Լերան ոտքին՝ կաթողիկէն.
Ու գաւառներն ալ եզրերուն՝
Մատեանն այս մեծ
Մեզ պահպանակ:
Կ'ապրի ընդմիշտ Հայը բարի
Քանի հնչէ այս զիրքն անմահ
Ականջներուն մեր թռուներուն:
Լաւ իմացէք:
Թող զան ցաւեր ու բռնութիւն,
Մահ տարածամ ու կոտրած,
Թող զան խուժեր ու հզօններ
Շղթայ զարնել մեր ծեռքերուն,
Քանի ազատ ունինք մննք հոս (*Է-Ե-Ֆ-Ա-Հ-Ա-Ե-Վ-Լ-*)
Կաթողիկէն մեր սիրտերուն,
Քանի կանգուն ունինք մննք հոն
Տաճարները մեր հայրերուն . . .
Լաւ իմացէք, քանի կան բաց
Երկու բերան,
Կան երկու աչք
Որոնք իյնան
սա էջերուն
Զէ, չի մեռնիր ազգը հայուն . . .

Ժողովուրդը . — Ապրի անմեռ ազգը հայուն:

**Վարդապետը . — Սիւնեաց իշխան, Մատեանն ահա
Յանձնէ ծեռքովդ տանդ երէցին
Գրաւական յալիտեանին . . .**

(Մատեանը կուտայ Սիւնեաց էջմանին ու շայ համբուրելէ
յեպս և ու մատ կառութիւն յեւուը)

**Դեռնո՞ . — Օրմնեալ եկեալ անուամբ տեառն
Օրհութիւն ի բարծունս:**

Զուշիակը . — Օրմնեալ է Աստուած:

Երկարագործը . — Գովեալ է Աստուած:

**Հիւսնը . — Փառաւորեալ է Աստուած:
Ժողովուրդը . — Մեռնի Փառքին
Ու անունին
Ողջ ժողովուրդն
Հայոց երկրին:**

**Վարդապետը . — Թող օրմնուի ու պահպանուի
Հողը հայոց, սիրտը հայոց
Այս մեծ օրէն
Մինչ կատարածըն
Աշխարհի:**

8. Օճական



ԵՐԻՈՐԴ ՖԻԼ ՎԵՐՋԻ ՀԱՆԳԵՑ ՍՐԻԱՑ ԹԱՐԳԱԿԱՆՉԱՑ ԵԽ ԱՍՏՈՒԱՆԱՇՈՒԽԻՉ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆ ԺԵ. ԴԱՐԱԴԱՐՉԻ ՏՈՆԱԿԱՑԱՐՈՒԹԵԱՆ

Այս հանդէսը կատարուեցաւ Երևանա-
ղէմի մէջ, ըստ կին Տումարի՝ Արրոց Թարգ-
մանչաց տօնի շաբաթ օրը, և վաղորդայնի
կիրակին, նախորդ երկութիւն նման կար-
դով և կանոնաւորութեամբ:

Ուրբաթ երեկոյ, Մայր-Տաճարին մէջ
տեղի ունեցաւ հանդիսաւոր նախատօնակ,
մասնակցութեամբ ամբողջ Միաբանութեան
և ուսանողութեան, և ի ներկայութեան
ժողովուրդի խուռն բազմութեան և Արրոց
Թարգմանչաց վարժարանի շուրջ 500 ա-
շակերտներուն և աշակերտունիներուն:

Շաբաթ առաւօտ ամբողջ ժամերգու-
թիւնն ու Ս. Պատարագը կատարուեցաւ
տօնական մեծ օրերու հանդիսաւորու-
թեամբ. պատարագի միջոցին, որ մա-
տուցուեցաւ Ս. Քիւազրի սեղանին վրայ,

ճաշու ընթերցուածէն ետքը՝ Սրբազան
Պատրիարքը հոգելոյս Տ. Եղիշէ Ս. Պա-
տրիարքի յիշատակին ոգեկաչում ըրաւ-
յուզուած սրով. զայն ներկայացուց իրեն
մեծագոյններէն մին ժամանակակից հայ
հոգեորականութեան այն դէմքերէն, օրոնք
ամենէն աւելի հարազատ կերպով կը ներ-
կայացնեն թարգմանչաց ախպարը՝ իրենց
հոգւոյն և նկարագրին, իրենց կեանքին
և գործունէութեան մէջ. օրհնեց իր յի-
շատակը և մաղթեց որ անոր այս նուի-
րական հաստատութեան մէջ սկսէ հոգե-
ւոր և իմացական յառաջիմութեան գործը
բարգաւաճի օրէօր: Ս. Պատարագի աւար-
տումին հանգստեան մասնաւոր պաշտօն
կատարուեցաւ լուսահոգւոյն համար: Ան-
միջապէս վերջը, միաբանք, աշակերտք և